

ՏՆՏԵՍԱԿԱՆՔ

ԿՈՎՈՒ ՎՐԱՅ ՔԱՆԻ ՄԸ ԳԻՏԵԼԻՔ ԸՍ ԱՍԻԱՑԻՈՑ.

Կովուն ծնունդը ինն ամսուան եւ ինը օրուան մէջ կլինի : Կովը մինչեւ ուժը տարեկան ատենը շատ լաւ կաթ կուտայ, եւ քանի կերթայ կպակսեցընէ : Ումանք եօթը տարեկան եղած ժամանակը կակսին կաթ տալէն դադրիւ, բայց կգտնուին նաեւ այնպիսի կովեր որ մինչեւ 12 տարեկան լինին՝ լաւ կաթ կուտան . յետոյ նոքա ալ հազիւ թէ իրենց հորթը կրնան գարմանել, եւ չեն կրնար կաթ աւելցընել :

Դեղին կովը ազնիւ կհամարուի, լաւ կլինի : Նոյնպէս երբ կովուն կաթը թանձր է ու կարմրի կզարնէ՝ ազնիւ կհամարուի, հորթն ալ ուժեղ կլինի . իսկ ճերմակ եւ ջրի կաթ ունեցող կովը բանի չիգար : Ուրիշ շատ նըշամներ ալ կըսուին, բայց ամէն տեղ միակերպ ընդունելի չեն . օրինակի համար, շատը կըսեն որ եթէ կովուն ազդրին ետեւը կաթնոց (սիւլիլ) ըսուած թանձր տեղին փոսը մատու խոթես ու մատիդ մինչեւ մէկ յօդուածը կամ խաղը (օյնախը) ներս երթայ, նշան է թէ այն կովը մէկ կթելուն մէկ օխա կաթ կուտայ, երկու խաղ ներս երթայ նէ, երկու օխա . եթէ բոլոր մատդ ներս երթայ, երկու կթելուդ հինգ օխա կաթ կուտայ :

Հորթը ծնածին պէս՝ լեզուին մաշկը առ, եւ բերնին փչէ, յետոյ 40 օր մէկ մէկ հաւկիթ կեղեւէ ու կերցուր, շատ զօրաւոր եւ ուժեղ կլինի : Կովը մէկ ամիս մի կթեր, թող որ բոլոր կաթն ալ հորթը ծծէ . այնուհետեւ երկուքը կթէ եւ երկուքը հորթուն բաժին ձգէ . եթէ ագահութեամբ ամէնը կթես, հորթը առանց կաթի եւ անօթի մնալով՝ երակները կցամքին, եւ ոյժ չառ-

նուր չմեծնար, տկար եւ փոքր կմնայ . եթէ մեծնայ եւս, պղափիկուց տկար մնալուն պատճառը անօգուտ կլինի, եւ եթէ եղ է՝ ամենեւին բանի չիգար . ուստի հորթուն բաժինը բաւական ձգէ կթած ատենդ, որ պղափիկուց աղէկ մնունդ առնու, ետքն ալ կտաւատի չեչը (յիւսպէն) կերցուր, որ երակները բացուին, մնունդ առնու եւ ուժովնայ :

Տեղ տեղ եղին խոտը (ըսրդան, խճրդան) կչորցընեն, կջարդեն կխաշեն ու ջուրը կխմցընեն, թէ կովին եւ թէ հորթուն . իսկ խաշած եղինը գարիի կամ մսրացորենի ալիւրով խիւս (մալիզ) կընեն կըկերցընեն, անով կովուն կաթը կշամայ, հորթն ալ զօրաւոր կլինի :

Ամառ ատեն առաւօտուն արեւը չժագած՝ թող որ երթայ կովը արծի երկու ժամ, յետոյ բեր կթէ, աւելի կաթ կուտայ :

Եզներն ալ մինչեւ 12 տարեկան ատեն կլըծուին . միայն թէ նոցա ալ շատ կամքիչ լծուելուն այս նշանս կուտան : Կնային ծնուտին վարի առաջքը եղած մէկ կարդ ակռաները, եթէ 6 հատ են, 6 տարի կլըծուի եզը, յետոյ մորթելու է . եթէ եօթն է, 7 տարի կլըծուի, եթէ ութն է, մինչեւ 12 տարի եւ աւելի ալ կլըծուի . իսկ թէ որ ինը ակռայ ունի, ակռաներուն մէկն ալ չժագեր, ու մինչեւ 20 տարի կրնայ լծուիլ :

Երկիրներ կան, ինչպէս նաեւ Սեւ ծովին եղերքը՝ Պաթումի գաւառը, ուր կովերը եղնիկինման լեռներու մէջ կծնանին, եւ իրենց հորթերը թուփերու տակը կպահեն, կերթան անոնց քով՝ կաթ կուտան, եւ քանի մը ամսէ ետեւ արծելու կհանեն : Ասով այն հորթերը վայրենի կլինին, մարդ որ տեսնեն՝

*

կիսուկան՝ կիֆախչին, եւ ասոնք բռնելը շատ դժուարութեամբ եւ աշխատութեամբ կլինի, երբեմն ալ հրացանով զարնելով. բըռնուածն ալ շատ անօթի պահելով ու տկարացնելով՝ հազիւ կարելի է ընտանեցնել: Կնային որ ասոնցմէ եզ եղածը չառնուն, վասն զի եղջիւրովը կզարնէ եւ մարդ ալ կսպաննէ:

Պօտիզ (պիլիկի) ըսուած ճանձը եզներուն

ու կովերուն շատին նեղութիւն կուտայ, սաստիկ խայթելովը, այնպէս որ խեղճ կենդանիները իրենց լուծը կկոտրեն, կիֆախչին ու լեռնէ լեռ կընկնին: Ասոր ճարը հող կամ փոշի է, որ պէտք է առնուլ զարնել այն ճանձին թառած տեղին վրայ. կամ թէ լաթով մը զարնելու եւ գտնելու սպաննելու է պօտիզը:

ԱԶԳԱՅԻՆ ՅԻՆԱՏԱԿԱՐԱՆԻ ԵՒ ԽՆԴԻԲԻ.

ԱՐԴԵՍԹ Ա՞Վ, ԷՐ ԿԱՄ Ի՞ՆՉ ԷՐ ՆԱԽԵԶԵԱՆԻ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌԸ.

Շատ ճշմարտութիւններ կրնան գտնուիլ որ իսկոյն չեն յայտնուիր, ու հարկ ալ չէ որ շուտով յայտնուին՝ որպէս զի օգուտէն աւելի չլինի անոնց յայտնուելուն վնասը: Ասոնց կարգէն են նաեւ քանի մը պատմական ճշմարտութիւնք ժամանակիս, որ զատ գրքով պիտի հրատարակուին, եւ թերեւս շուտով. բայց անոնց մէջէն մէկը հարկ է այժմէն բացատրել, որովհետեւ ուշացընելու չիգար. եւ է այս թէ « Արդեօք ով էր կամ ինչ էր նախիջեւանի երկառուակութեան պատճառը » :

Ճշմարտութեան վրայ խօսող մարդը հեռու պիտի լինի ամէն տեսակ կողմնապահութենէ, խարդախութիւնէ եւ անձնական ատելութենէ կամ կրքէ: Եթէ մեք այս պակասութիւններէն մէկը տեսնէինք խղճմտանքով մեր վրայ, ամենեւին ձեռք չէինք զարներ այդ հարցմունքին պատասխանը գրելու, որպէս զի մեր գործոյն եւ խօսքին մէջ պակասութիւն չգտնուի, եւ խօսքն ու գործը մէկզմէկ սուտ չհանեն, ինչպէս որ շատ անդամ կպատահի:

Ո՞վ էր կամ ինչ էր ուրեմն նոր նախիջեւանի մէջ քանի տարիէ ի վեր եղած երկառուակութեան, այսինքն ժողովրդեան երկու իրարու հակառակ փառքիա բաժնուած՝ կուիւ

ընելուն պատճառը: — Ոմանք կըսեն թէ այս ինչ անձն էր, ոմանք թէ այն չէ, հապա այս անուն մարդն էր. ոմանք՝ թէ այս ինչ առեւտրական պատահմունքն էր, ոմանք՝ թէ քաղաքին կառավարութեան վերաբերեալ այս ինչ խնդիրն էր, ոմանք՝ թէ նախիջեւանի եկեղեցիներուն փողերն էր որ Խալիպեան Յարութիւն աղայէն կպահանջուէին: Եւ նա իրը թէ չէր ուզեր տալ: Բայց աւելի զարմանալին այս է որ ոմանք ալ կըսէին ու ասդիս անդին կգրէին՝ թէ նախիջեւանի ժողովուրդը երկուի բաժնողը այժմու Առաջնորդն էր:

Յիրաւի զարմանալի բան, եւ քիչ մը նըման այն ուամկական առակին որ կըսէ թէ « Վարպետ գողն զտանուտէրը գող կըսէն »:

Այդ Առաջնորդը ուր էր, աշխարհիս որ ծայրը՝ որ անկիւնն էր այն ատենն որ նախիջեւանի ժողովուրդը վաղուց երկու կուսակցութիւն (փառքիա) բաժնուած, մինչեւ քահանայ մարդ՝ այն կուսակցութիւններէն մէկուն գլխաւորին կենացը դէմ դաւաճանութիւն ըրած համարուելով՝ Ռոսթովի բանտը ձգուած էր, եւ միւս կուսակցութեան մարդիկը հինգ վեց տարի էր՝ կերթային ու կուգային, շատ ալ սոտակ կվասնէին այն քահանան պատելու համար: Առաջնորդը ուր էր՝ երբոր նախիջեւանցւոց մէկ մասը իրենց